

61(06)

7-23

20 JUL 2010

61(06)

7-23

ԱՆ

# ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ

Ա. ՏԱՐԵՇՐՋԱՆԻ

1912-1913

ԿՈՐԴՈՑՈՒԵՐՈՒ

ԱՏԵՆԱԴՊԻՐ

Տօն. Գ. ԳԱՎԻՔԱՆԱԿ կողմանը.



11 Մայիս 1913 ին

ԽԵՐԱ.

~~~~~



29 MAR 2013

845

ԳՐԻԱՆ. Ա. ՏՈՐԵՇՔՅԱՆԻ

|              |                        |
|--------------|------------------------|
| Անենակից     | Տօքթ. Հ. Պ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ |
| Գեր-Անենակից | Տօքթ. Վ. Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ  |
| Անենապիր     | Տօքթ. Գ. ԴԱՒԻԹԵԱՆ      |
| Գեր-Անենապիր | Տօքթ. Ս. ԱԷՐԹԼԵԱՆ      |
| Գանձապիր     | Տօքթ. Բ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ   |
| Գուգարի      | Տօքթ. Յ. ԷՔՄԵՔՑԵԱՆ     |

»»«

ԳՐԻԱՆ. Ա. ՏՈՐԵՇՔՅԱՆԻ

1913—1914

|              |                        |
|--------------|------------------------|
| Անենակից     | Տօքթ. Հ. Պ. ՄԱՏԹԵՈՍԵԱՆ |
| Գեր-Անենակից | Տօքթ. Գ. ԶՈՂՄԱՆ        |
| Անենապիր     | Տօքթ. Գ. ԴԱՒԻԹԵԱՆ      |
| Գեր-Անենապիր | Տօքթ. Խ. ՓԱՓԱՉԵԱՆ      |
| Գանձապիր     | Տօքթ. Բ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ   |
| Գուգարի      | Տօքթ. ՊԱԶԻԼ ԽԱՆ        |



2731

39

Յարգելի արուեստակիցներ,

Բարեկամական կազմակերպությունը, որ այսօր ինձի կը վեճակի Հայ բժշկական Միութեան տառչին համարաւուութիւնը ընելու պատիւը :

Հայ բժշկական գասուն այսպիսի մէկ տօնին տաթէւ, բայն նիւթին չանցած, որորաք կը համարիմ յարգանքներու ընծացերու լիշտակին անոնց, որոնք եթէ ոչ հաւաքարոր, գեթ անհատապէս գիտած են միշտ բարձր պահել Հայ բժշկական գասուն պատիւը, և միշտ փոխանցած են համբաւի ժառանգութիւն մը, որմէ նպարու կրնամք զգալ ինքպինքնիւն :

Հաւաքական մարմնները, ինչպէս և անհատները ունեին ապրելու ու բարգտաճելու իրենց բնակու պայմանները, պանցմէ գորս կիսնար բարեկամական գուղթին չեր ունենար :

Միջավայրի յարափափախ վիճակին զանուզան փուլերուն մէջ, անհառը և կամ անհատներու խմբակցութիւնները, եթէ կ'ուղեն պահել իրենց կենաւնակ դործունեւութիւնը, ասիստած են առարկի յարմարի անոնց, ու զինուիլ այսպիսի զենքերով՝ որոնք յարմարագոյնն են կիսնարի պայքարը մղելու :

Էնկերտական օրէնքները, չիմնուած ողէաք է ըլ-  
րան, բնութեան այս առաջն ոկրտունքներուն հո-  
մաձայն։ Բժշկական գոսը, իր հուաքական մի  
մտավին, չփնար խուսափիլ այս օրէնքներու ահ-  
միջական աղբեցութենէն։

Երկրի մը մէջ, որպէս է մերչնը, երբ բացար-  
ձակ ու միանհեծան իշխանութիւնն է որ կը ափ-  
րափակ, բնական է որ հաւաքական աշխատա-  
թիւնները ըլլան սահմանափակ, և անհամաները՝ իշ-  
խանութենէն վայելած պաշտպանութեանց չնորդի-  
զրաւեն առաջնակարգ զիքքերը։

Հայ ականուոր հին բժիշներու շատերը, ան-  
միանելի կարպութիւններով օժտուած ըլլալով հան-  
գերձ, պետական պահանակներու մէջ վայելած յար-  
գանքին կը պարտէին, իրենց զիքքին ու հոմքա-  
ւին մհծութիւնը։

Հինգ տարիէ ի վեր, թէեւ սահմանադրական ապաւոթիւնները չարմատացան երկրին մէջ, բայց տարակցս չկայ որ սահմարձակ ու միանհեծան իշ-  
խանութիւնը անկանդնելի կերպով քայլայւե-  
լով, ընկերական բարեցնման նոր դարադրուխ մը բացուեցա։

Նիւթական ու բարոյական կեանքի պայման-  
ները, հետզհետէ այնպիսի փոփոխութիւններու-  
նիթարկուելու վրայ են, որ սահմառը, միայն իր  
սեփական ուժերով, այլ եւս կարող չափարի  
ըլլայ պաշտպանելու բոլոր իր չահերը, պէտքը պիտի  
ունենայ անպատճառ միանողու համերաշխ շոշներ ու-

նեցող կարգ մը անձանց հետ, իսկապէն ապահու-  
վելու համար իրենց զիքքը։

Հայ Բժշկական Միութիւնը՝ բարոյական ու  
նիւթական այլպիսի պահանջնութեան մըն է։  
1909ին երբ Ազգ, Վարչութեան որոշմամբը՝ Կ.Պոլ-  
ոսց Հով Բժշկական մարմննը հրաւիրուած էր, որ-  
պէսզի միանալով, Սպակ Հիւանդանոցի բարեկար-  
գութեան հարցը ուսումնասիրէ, այն առեն, Տօքթ.  
Թորգութեան, Մատթէսուսն, Պազիլ խան և ու-  
րիշներ, փափաք յայսնեցն որ այդ մարմնը, ոչ  
թէ առաջամեաց, այլ մնայուն միութեան մը հան-  
գանանքը ստունց։ Սպասարարուած այդ փափաքը  
զժրախառարար իրակունութիւն չգտաւ, և ողէաք է  
զանք մինչեւ 1911ի վերջները, որ Միութեան  
համաստման գաղափարը, սազմնացին վիճակէն  
եղելով, դրական աղբիւնքի մը յանդելու առաջին  
չահերը տեղի ունեցան։

Արդարէ Ասհմանողութեան հաշակումէն վերջ  
երբ երիտասարդութեարքերը երկրին վարչացին մե-  
քանակ վերակազմելու ձևոնարկեցին, այդ առթիւ-  
շատ մը փափախութիւններ ևս ներմուծուեցան ըր-  
դըշկական ու առողջապահական համաստութիւն-  
ներու մէջ։ Այն առենները՝ երկրին վրացէն փչող  
հաւասարութեան ու աղաւառութեան հովերէն ներ-  
շնչուած ու քաջալերուած։ քանի մը արժանա-  
ւոր արաւեստակիցներ, ընդ որս Տօքթ. Թորգօմ-  
եան, կոմման, Եղանական և Պօղսական, ար-

դար իրաւամբ վագուաքն առնեցած են վերածնութեան այդ գործին իրենք ող մասնակցելու, և անուզգակի զիմումներ կատարած են, իրնց ձեւունասութեանը համաձայն սպաշտանելու անհնարինութեանը համար Բժշկական Համալսարանին կամ Ասողապահական բարձրագույն ժողովներու մէջ։ Մեր առահստակիցներու այդ ձեռնարկը դժբաղդարար սպարդին մնացած է, և մեծ եղան յաւսախափութիւնը ամէնուս՝ երբ առանք թէ՝ Հայ Բժշկական մարմինը սփոթէմաթիք կերպով մը մէկդի մազուած է և կը թողուի գես սպաշտական բորոք դորձերէն։

Հայ Բժշկական գասառն զէմ եզրած այս աչքուու անիրաւութիւնը, բարելախու հակառզեցութիւն մը (réaction) ըրաւ սակայն շտա մը Հայ բժիշկներու սրաբն մէջ։ Առանցմէ շտահը ըզդացին թէ եկած հասած է վիրջապէս ժոմանհակը, որ հայ բժիշկը թօֆթափէ այլեւո իր առանցական սպազրութիւնները, սփափի համարձակիք նոյն իսկ ըսկաւ իր առանցական մորութիւնները։ և արդիական պահանջմանց համաձայն, ինք իր մէջ կազմակերպուելով, իր վրայ զրաւած բազմազիօք սպարաւուրութիւններու փոխարէն, զիմնաց պահանջել առ յարգել առ իր իրաւունքներն ող։

Մեր յարգելի արուեստակիցը, Տօքթ. Եսուպիկան, իրեւ զործնական մաքի մէր մէկը, քանի մը բարեկամ սփիշներու կ'առաջարիէ, հայ Բժշկական զասուն կրումանէ հաւաքական բոլուս

քազիր մը մասաւցմնել կուսագարութեան և պահանջել որ հայ բժիշկներն ող իրենց համամասնեան թուայն համաձայն սպաշտաներու կոչուին, և այս մասին նախնական խորհրդակցութիւն մը կուտարելու համար, կ'որչուի քանի մը որուեստակիցներ հրաւիրել Տօքթ. Թորդումեանի առնը։

1911 նոյ. 27ին Տօքթ. Թորդումեանի հրաւելը իր առնը կը հաւաքախն Տօքթ. Մատթէսուեան, Ասմանեան, Եազգութեան, Դաւիթեան, Պօլուեան և ողբացիալ Աձէմեան պէտ։ Պաշտօնի փափաք անցած արուեստակիցներ, մանրամասնարար սպատմեցին իրենց կատարած զանազան դիմումները և ստացած խուանդաղական ու զավանի մէրժողական սպատախանները, և յատ երկար խորհրդակցութիւններու անցարմաք նկատուեցաւ սպաշտոն իննորելու համար, հայ բժշկական զասուն կոզմանէ կուսագարութեան մոտ բազոքաձեւ դիմում կատարելը, և սրաշուեցաւ հիմնել մնայաւն բժշկական Միութիւն մը, և անոր յանձնել հայ բժշկական գատան իրաւունքները սպաշտանելու հոգը։ Եւ անմիջապէս ներկայներէն Տօքթ. Մատթէսուեան, Թորդումեան և Դաւիթեանի պաշտօն յանձնուեցաւ, հիմնուելիք Միութեան համուր նպատակայարմաք կանանազիքը քննելով սրբագրուի և հիմնազրաց ժողովը կազմուի։

Հայ Բժշկական Միութեան կազմութեան առաջին դրական քայլը առնաւած էր այսպէս։ Վեր-

Դիշեալ երեք արտ և սոսակիցները անմիջապէս գործի ձեռնարկեցին, ու սրապաստացին կանոնադիր մը որ ազագրել արտեցաւ, և 6/19 Մարտ 1912 թուակիր ասվեալ նախակով մը զրկուեցաւ 40 է աւելի չայ բժիշկներու ինդրուելով անոնցմէ որ շնուռած ծրագիրը ուսումնակիրնեւ եթէ համակարգիք գանուին բարեհաձին իրենց հաւանութիւնը պը-րաւ որապէս իմացնել, որպէսզի կարելի ըլլոց հիմնապարագ ժամանակակիր համար ժամանակակիր ժամանակակիր :

Անոնցմէ 20 արտեսոսակիցներ վութացին իրենց հաճաթիւնը ասկ, որով՝ 24 Ապրիլ 1912 թուակիր ազագրեալ նախակով մը, համագումար նիստի հը-րաւիրուեցան, որպիլ 27, Շաբաթ օրուան հու-մար, Էսաւեան վարժարանի որանին մէջ :

Ի պատիւ հիմնագիր անդամներու պէտք է ը-սել, թէ աններ մնած եռանգով ու ձեռնհասութեամբ գործի սկսան, ու հիմք յաջսրգական նիստական մէջ, 1912 Մարտ 16/29ին վերջացուցին կանոնա-զրի սրբազրութեան զործը, և անոր վերջնական ձեւը սալով, յանձնեցին զայն դարձեալ Տօքիլ. Մատթէոսեան, Թորգումեան ու Գաւիթեանի, որ-պէսզի հարկ եղած ձեւակերպութիւնները կա-տարեն, Միաթիւնը՝ կոստավարութիւննէն պաշտօ-նապէս ձանչցուելի ու արտօնուելու համար :

Վերափշեալ արտեսասակիցներու առաջն գործը կատ կանոնագիրը տպել սալով, անոր թարգե-րէն թարգմանութիւնը պատրաստել ասկ, և յե-այ զայն Բերացի միաթէսարքութիւնն մասուցաւ-

ներ, 17 Մայիս 1328 թուակիր ազեղասպրան մը, սուրբագրուոծ Տօքիլ. Թորգումեան ու Գաւիթեանի կազմանէ :

Միաթիւնը իրը տոժամեայ կեդրամհատեղի ցոյց արտեցաւ, Տօքիլ. Թորգումեանի բնակու-րունը :

Մեծ եզաւ մեր յնծութիւնը, երբ սուսցանը կառավարութիւն 28 Մայիս 1328 թուականը կրող արտօնագիրը : Միաթիւնը տյապէս կազմուած ու երկրին օրինաց համաձայն վաւերացուած, կը մնար այսու հրաւիրել հիմնագիրները, որպէսզի ներքին կազմակերպութիւնը կատարելով գործի ձեռնար-կեն :

Հաս կը վերջանայ, յարգելի արտեսասակիցներ, Միաթիւնն ձննդիան պատմութիւնը, ինչպէս կը տեսնէք, զժուարին ձննդարերութիւնն մը տուսա-պանզի ցաւերուն մէջ չէ որ ծնու այն, այլ տմնարդական ու տուազ պայմաններու մէջ, ազ-րիւն. բոլոր կարաղութիւններովը օժտուած, ինչ որ ենթագրել կուտայ ինձ, թէ մեզմէ շո-տերուն մաքրն մէջ, այսպիսի Միաթիւնն մը զո-յութիւնն պէտքը արգէն զզալի եղած էր, և կ'ոպտաւէր աւագին ազդանշանին, զայն իրազոր-ձերու համար : Կը ցաւիմ միայն որ շատ մը յար-գելի արտեսասակիցներ միը մէջը ունենալու բայց չունինք, անոնցմէ շատերուն մօս անհատա-կան զիմումներ ու եղան թէեւ, բայց մերժեցին մեզի միանոյու : Վաստան հմ ուսկայն թէ՛ անոնք

Միութեան գաղափարին համակիր են, և եթէ այսօր կը վարանին մեղի անդամակցիլ, պատճառը՝ Միութեան աւետիռնութեան մասին ունեցած տարածուանքնին է, ինչ որ հետզհետէ պէտի փարատի անկատկած :

\* \*

Հայ Բժշկակոն Միութեան սաւածին տարատներ գործունէութեանը մասին ըսկիքներու շատ երկոր չփափի ըլլան. քանի որ շատ համեստ չափ մը ունեցու այն, բայց այսու ամենայնիւ կը վասահացընեմ ձեզ թէ, նշանակութենէ զուրկ ըլլալէ հեռէ ե այն :

Սյօ սաւածին շրջանին մէջ, Միութիւնը ունեցած է 13 կոմմանական և անոր կրկնինին մօս աղ զիւանական նիստեր, Սցդ ժաղավարու մէջ շատ մը շահեկան հարցեր խնդրոյ նիւթ եղած են :

Սաւածին նիստը անդի ունեցաւ 1912 յունիս 2/15ին, Թօքաթիւան պանդոկի սրահներին միոյն մէջ։ Դիւանի ընտրութեան ու ներքին կողմակերպութեան միայն յատկացու եցաւ այն, Մնացեալ 12 նիստերուն մէջ, Միութիւնը իրեն պարագրուծ նպատակին երեք զիյաւոր կրտերը չափավոզ հարցերով զբաղաց է։ Սցագէո՛ բժշկական հարցերու ականիէառվ, բայցի իւրաքանչյար նիստերու սկիզբը աիրոզ հիւանդառթեանց մասին ահղի ունեցած բրձրյական տառլիներէ, հիսեւեալ շահեկան նիւթերը ներկայացուած են.

1. Եջ մը սակրոպատաստի (graffe osseuse) պատճառթեան, Տօք. Թուրզունանի կողմէ :

2. Նոյն նիւթին ներկաց վիճակին վրայ ընդհանութիւնը մը, Տօք. Եաղուալեանի կողմէ, և մասի վճռութին օգու աները, կեղծաշկէ գործու, Տօք. Թուրզունանի կողմէ :
3. Եերկայ պատճառզմին մէջ զործածուած զէնքերու պատճառած վէրքերու վիճուկը ու զարմանուածը, Տօք. Եաղուալեանի :
4. Նոյն նիւթին վրայ, Տօք. Մալխասինանի :
5. Urothrotomie externeի գործողութեան հետաքրքրացարժ պարագայ մը, Տօք. Եաղուալեանի :
6. Dacriocystiteի զարմանմաննոր եղանակ մը, Տօք. Սիմինեանի :
7. Կազոպարիսալ արիւնաբունդող մը, 79 տարեկան ձեր կնոջ մը արիւնափափան հնագուրու նեառուած, Տօք. Թուրզունանի :
9. Traitement suggestif chez une paralytique, Տօք. Պողոսեանի :

Միութիւնը միջոցներ խորհեցաւ, յասովիկաց տարեցրջաններու մէջ իր նպաստակի ոյս կետին աերի մնծ զարկ մը տալու համար :

Ներկայ ասքեզչանի մէջ Միութիւնը պոշած է մասնակցի Լժնարա գումարուելիք,

17me Congrès internationale de médecine և Ամերիկացի Պթֆալո քաղաքը գումարուոյ՝

4me Congrès international d'hygiène Scolaire և Կ. Պոլոց մէջ գումարելիք Հայ Մորմանով գական Միութեան համապատին :

Միւութեանս նպաստակին երկրորդ կէտի ահսու-  
կէտով ող քանի մը կարեւոր քայլիր ահնուեցան :

Այսպէս, Տօքթ. եազւուգեանի առաջարկով, Միւութեան կազմանէ պաշտօնագէս դիմում եղաւ.  
Կառավարութեան մօս, Հայ բժիշկներու պաշ-  
տօններ սպահագիւու նպաստակաւ, և սահցուեցաւ  
մէծագորդ խասաւ մներ :

Եհայ, թէե Միւութեանս նպաստակին գուրս,  
բայց նկատի անուելով գմբախա արաւեստակցի  
մը հիւանդագին ցաւալի վիճակը նվաթական օդ-  
նութիւնն մը բնձեսնուեցաւ անոր, անդամակիցնե-  
րու մէջ գրամ հաւաքուելով :

Աղջ. Պատրիարքարանի Դասասանական Խոր-  
չուրդին կազմէ քննութեան համար, Միւութեան  
յանձնուած ամուսնալուծման և աղ խնդիրներու  
մօսին, Միւութեան հոմեւելիք ընթացքը ձառնու-  
ցաւ, մասնաւ որ կանոնագրով մը. որ կը ծգոի  
սպահագիւու, թէ ինադրան արդար ու զիտական  
քննութիւնը, և թէ քննիչ բժիշկներու իրաւունքը :

Բժշկուկան սպարապեանութեան (Déontologie  
médicale) մասին Տօքթ. Թորգոմեան առաջարկ  
մը ներկայացուց, որու մօսին Միւութիւնը գեռ  
վերջնական որոշման մը չ'յանդեցաւ : Նոյնպէս  
Տօքթ. Դաւիթեան և Մէրթեան միասին ընդարձակ  
առաջարկ մը բերին, ուր Հայ բժշկական դասա-  
յասաջդիմութիւնը կամեցնող արգելիչ պատճառ-  
ները թուելով, անոնց գարումները ցցուցած եին :  
Միւութիւնը այս առաջարկը յօդուած ուռ յօդուած  
քննութեան հնթարկելով, անոր՝ եթէ ոչ տերագ-

չութիւնը, գէմ մասամբ դործապրութեան դրաւե-  
րու մասին արամաղբութիւն յայնեց .

Տօքթ. Մէրթլեանի սուաջարկութեան վրայ ւ  
Միւութիւնը նկատողաւթեան տաւու, Աղջ. Հիւսն-  
գանցի վիրաբուժութեան դէմ մզուած ազոտա-  
պայքարին հարցը, և ակղեկանալով սոյն խնդրոյն-  
ի նպաստ ևնթակացին վերջացած ըլլով, իր գո-  
հունակութիւնը յայնեց Պատ. Հոգարարձութեան  
արգարակորսի որոշմանը համար : Միւու կողմանի,  
Միւութիւնը իր մէջին Յ հոգիէ բաղկացած մասնա-  
խումը մը ընտրելով, անոր որոշան յանձնեց այս  
խնդրոյն մասին մանրակրկիտ քննութիւն մը կա-  
տարելով Միւութեան աեղեկացրելու, որպէսդի ի  
պահանջնել հարկին, Միւութիւնը զիտակցարար ա-  
ռաւելի կորագի կերպով կարենոց սրաշապանել սոյն  
արուեստակիցը :

\* \* \*

Գալով նպաստակի երբորդ կէտին, Միւութիւ-  
նը՝ Աղջոյին վարժարաններու առողջապահու-  
թեան բարելաւմանը հոմար, հետեւ եալ իբձր  
զրաւորապէս ներկայացուց, Հայ աղդամին իշխա-  
նութիւններու : «Հայ Բժշկուկան Միւութիւնը, նը-  
կասի ունենալով Հայ վարժարաններու մէջ առող-  
ջապահական դասերու ու բժշկուկան հսկողութեան  
պակասը, իր 1912 Յուլիս 20ի դումարումին մէջ  
գայն առարկայ ըրտա, իր խորհրդածութեան, և  
յիտ երկար ու կարեւոր վիճաբանաւթեան, անհը-  
րաժեշտ դասեց աղջոյին պատկասելի իշխանու-

թեանց ուշադրութիւնը հրատիրել, այս ցաւալի թերութեան վրայ և որպէսզի կարելի բլայ գործնական արդիւնքի մը համնիլ, որոշեց ինդրել աղբացին իշխանութիւններէն, որ բարեհաճին յանձնալարել առ որ անկ է, յաւաջիրայ դպրացական առթեցիանէն իսկ, Ազգ. վարժարաններու մէջ առաջապահութեան դասաւանդն թիւնը ասիպսզական ընկը, և անոր դասերը ու աշակերտներուն առողջութեան հակուաթիւնը յանձնիլ, յատկապէս սրացած բժիշկներու հոգածութեանը»:

Միաւթիւնս այս մասին ՄԻԱՅՆ Ազգ. Կեղր. վարչութեան Ուսու. Խորհուրդէն տուացաւ զնահատելի հաւանութիւն, թէեւ առակալին արտայայտուծ փոփաքնիս գործադրութիւն չունեցաւ:

Եսբասակի միենայն ահօսակետով, Տօքթ. Թորգումեանի առաջարկութեամբ, Միաւթիւնը որոշեց հայերէն ախտանուններու բառացաւցակ մը կազմել և սրաւն նախասրարասաւթեան հոգը յանձնեց իր մէջէն կազմուած մասնավումբի մը:

Ահաւասիկ, յարգելի արուեստակիցներ, Միաւթեան շքնոնի առաջին գործունէութեան պատկերը, փափաքելի և մազթելի է՝ որ այն չառ ու ելի չափ կերպով մը ներկայանայ յասաջիրացին:

\*.

Ինչպէս զիաէք, Միաւթիւնը 20 հմտադիր ուղամներավ սկսու դործի, սրանցմէ մին Տօքթ. Աձէմհան ովէ այս օրերու կորսնցներու գժրազգութիւնը ունեցանք, իսկ ուրիշ մը, անհարկի պատճառով մը, հրաժարեալ նկատելու պէտքը ունեցաւ: Տօքթոյ ընթացքին, 9 առոր անդամներ լնդունելու հաջոյքը ունեցանք, թէեւ կը փափու-

քէինք, որ շատ աւելի մեծ թիւով արուեստակիցներ գային մեզի միանալու, միասին աշխատելու: Միաւթեան ասածադրած նպաստակին համար, որոն իրագործումը օգտակար է հաւասարապէս ամենաունեն:

Իր ակնկեկութիւն թերեւս աւելորդ չըլլայ Ճեղի ըսելու թէ ասքունի ընթացքին մէջ, Միաւթեան կողմանէ զրաւած է 24 և սատցուած է 70 համականեր:

\*.

Յարգելի Արուեստակիցներ,

Հայ Բժիշկական Միաւթեան առաջին շրջանի անզեկազիրը զոր Զեզի ներկայացներու պատիւը ունեցայ, նախաքացին է այն հակայ գործին, զոր կոչուած հնք կոտարելու, իս հաւատքու անխախտու անզերգուելի է, ու կը մնայ անոր տափագայի մասին, այս ծնաւ իրերու բնական բերմամբը, եւ կը համապատասխանէ դարսու սպասին, ու կոչուած է գորհացում ասլու իրական պէտքի մը, և այս միջազգացին միջավայրին մէջ ապահովագիս այն պիտի ըլլայ կուռանը, Հայ Բժշկական մարմնայն նիւթական ու բարդական յասաջղիմութեանը:

Մէնք ամինքս ալ այդ ոգւով ու այդ հաւատքով պէտք է վերաբերութիւնք Միաւթեան հանգեղ, անմէ սպասուած օգտանելու կարենալ քաշելու համար, մէր մաքէն բոլորովին հանելու է թէ՝ անհամար, որչափ որ ալ ըլլայ ատզանդան որ,

կարսպ պիտի ւլլաց միայնակը իր ուսին վրայ կրելիր, մրցակցութեան ահագին բհուը՝ զրումազքութիւն ովէս վիթխարի ուժ մը այսօր տեղի առաջ վրաց է աշխատաւոր բազու կներու միտ թեան համազէու:

Բայց եթէ, հակասակ այս աչքառու ու բացարձակ ճշմարտութեան, Հայ Բժշկական Միութիւնը քայլուցի, անոր օգասկարութեան մասին իմ համոզում ու հուսառքս պիտի մնաց զարձեալ նոյնը, այդ պիտի նշանակէ պարզապից թէ՝ Հայ Բժշկական մարմինը, զիս արեւելիքան թմրութեան մէջ բնացած, զարուն սպառն հնու համընթաց քայլու գիտակցութիւնն զորի է, ինչպէս ժամանակին Ակնցի սարբազներու այն փայտն խմբակը, որ ունենալով հանդերձ իրենց ձեռքին մէջ ամենամեծ պատճենաթիւնները, ժամանակին հնա յորմարելու ձևունութիւնը չունեցան, և երբ զիտար հալածելու զբազած էին, որին եկան իրենց տեղերը զրաւելու:

Մարդկացին իմաստութիւնը կը կացանուց զլիասորակէս իրմը կանխմլուն մէջ, եթէ մեր նախնիքը ժամանակին հիմնած ըլլացին այսովեսի Բժշկական Միութիւն մը, այսօր այն չո՛տ տեսի պատրաստած ազգակ մը եղած պիտի ըլլար, իրմէ ակնկալուած օգասկարութիւնները տալու համար, բայց այսօր որ Միութիւնը այլեւս զորութիւն ունի, ովէաք է ջանանք սնոր զարդացումն ու տեւկանութիւնը ազգահովելու ի դին տմէն զանազանաւուն:

ՀՀ Ազգային գրադարան



NL0260972

845